

— Բազար սապահըսը Պէյ օղլու տա
Բուժար քիւսէսինտէ, Բաթրիք էֆէնտի
Հազրէթլէրի, պիր խալլէ նպիսկոպոսարը
պէրապէր օլտուղու, վէ Բուսիա տէվ-

« Պոլսեցիք անապատ րէնիւնիք սա-
նաթընա տայիր, Ինկիլթէրրատա բէք չօգ
նիզամաթ վէ գաւառին մէրի իւլ ինքա ի-
սէտէ: պալատէ զիք օլունան ահքամատան
գաւառնին մէքըրէնին մէպնի ալէյնաթը իս-
թիտլալ օլունաճաղընտան, պու պապտէ իթ-
նապ սէմթինտէն օտրօր նազար օլունտու: »

« Բէնին վէ րէնիւնիք սանաթընա տա-
թը, Ինկիլթէրրատա վազ օլունան նիզա-
մաթտան մագսէտի ապը, իսթիզարազ օլու-
նան ազճէնին թէնվինի ֆայիզի օլմայըզ,
միւնէրրէտ րէնիւնէր վաթէտէն էվլէլ սա-
թըլմայարազ, վէ եախօտ էմվալը մաղսուպէ
վէ մապրուգէտէն օլմայարազ, ասնապընըն
մուհաֆազայի հուգուզըլա, զարարտան վի-
գայէսի, վէ վատէ հուլուլինտէ, էշեայի մէր-
հուհէնին ֆիրուլթիլէ, իսթիֆայի մաթ-
ըուպ մատտէսինտէ րէնիւնիին պիր կի-նա
տիւշարը միւշթիլաթ օլմամաթընտան իպա-
րէթ իտուկի, կէչէն նիւմէրօմուզտա վէրի-
լէն թաֆսիլաթտան մալիւմ օլմուշ տուր:
Ինկիլթէրրատա րէնին իւզէրինէ իգրազ օ-
լունան ազճէնին ֆայիզինի թահաթիտ իչին
պազը նիզամաթ վար իսէտէ, իշպու նիզա-
մաթ մուհիպինտէ երւզտէ 15 վէ 20 ֆայիզլէ
ազճէ իգրազ վէ իսթիզարազ իթմէք ճայիզ
օլունտու նազարէն, պու մագուլէ նիզա-
մաթըն վազը: ֆայիզին թաղլիլի մագսէ-
տինէ միւպթէնի տիր տէնիլէմէյիպ, վազը
գանաւուն սարահաթին իշպու ֆայիզ մատ-
տէսինէ միւտախէլէ իթմէսի, վէ րէնիւ-
նի սանաթընըն ինքապընտա սէրպէսթի թամ
պըրազըլմաթը, րէնիւնիլէր պէնինտէ պու
եիւզտէն հուսուլէ կէլէնէք րէգապլէթ սէմ-
րէսիլէ, ֆայիզին քէսպի թէտէնի իլէմէ-
սի էֆեարընա մէպնի իտուկի տէրքեար
իսէտէ, շու թէտպիր իլէ հուսուլի մաթլէպ
միւմթին օլմամաթը տրը: հաթթա, նիզա-
մաթը մէվլուպա թէվֆիզան, երւզտէ օն-
պէլ վէ երւզտէ եիկիրմի կիպի ֆահիշ ֆայիզ
ալընմագտա օլունտուտան մատա, րէնիւ-
նիլէք իլէ իշթիլալ իտէնիլէրին էքսէրիսի
ֆայիզ հազընտա գանուհա վազ օլունան
հուսուտու մուպլէնէյի թէճալուզ իտէրէք,
թէմին իչին անլէրէ վէրիլէն էշեայը, րէ-
նին օրֆաթըլա գապուլ իթմէյիպ, ատէթա
գաթան միւպանա իթմիշ կիպի ալըր: վէ
միւտտէթի մուպիէնէ գարֆընտա, սահպի
էվլէլի թարաֆընտան էվլէլ, էշեանըն գըյ-
մէթի մալուգէնին, իքի իւշ միսի, քէն-
տուլէրինէ թէտլէ օլունտուլու հալտէ, իս-
թիրտա օլունապիլմէք իւզրէ, էշեայը մէգ-
քիւրէի ալըր օլունտուլը իտաաաթընտա,
վէ պիլ ֆարգ եիկիրմի պէլ զուրուշա պիլ
իթմիշ օլունտուլու շէյին իսթիրտաթը զըմ-
նընտա, սահպի էվլէլի իլէ էլլի, վէ
եախօտ երւզ զուրուշ թէտլէ իթմէք իւզ-
րէ, շիֆահէն մուգալլէլէ իտէրէք, պու սու-
րէթլէ երւզտէ 200, վէ երւզտէ 500, ֆա-
թիզ ալալ իտէրլէր: »

« Իշթիլէ Ինկիլթէրրատա ֆուգարանըն րէ-
նին իլէ իսթիզարազ իթմիլէրի ազճէնին
ֆայիզի տայիմա երւզտէ օն իքի մըգաարընը
միւթէճալուզ օլուպ, շու երւզտէն ամէլէ
վէ րէնիւնի թաղընը, զիտտէ մաղայիգա
վէ իլթիրապա տիւշար օլունտուլընտան: »

էնվէն ֆայիզ իլէ ազճէ իգրազ իթմէք նի-
լէթի իսպրիլէսիլէ, պազը ասնապը համիլ-
նէթ վէ միւրիւվլէթ ճանիպինտէն, մախ-
տու շիքթէթլէր թէշթիլ իթսիթիլմիշ իսէ-
տէ, շիմալիլէ գատար պուլարըն բէքտէ
սէմէրէսի միւշահէտէ օլունամաթը տրը:
Պօլսէլէն օմրո: »

— Թունա վիլայէթի գիրտաթ միւտի-
րի Գէորգ էֆէնտի իսթիմարաճեանըն
չէնտ հաֆթատան պէրու պուրտա
պուլունտուլուն պիլթիլմիշ իտիք, պու
կիւն սէմթի մէմուրիլէթինէ աղիմէթ
իտէճէք տրը: »

— Թահրիրաթը իսպրիլէ օտաթը մէ-
մուրլարընտան Թովհանէս էֆէնտի Մար-
գարիան, պու տէֆա Մանսաթըն հիւ-
քիւմէթ թէրճիւմանըլընա թային պուլ-
րուլունտուլուն, իշպու ճումա կիւնիւ
սապըր մէմուրիլէթինէ կիտէճէյի մէ-
մուլմիլ օլմուշ տուր: »

ՆԵՎԻՅՅԷ

Փարիս զազլէթալընտա, 1867
սէնէսի ապրիլ պիլինտէ քիւշաթ օլունա-
ճազ սէրկիլի ումուլինին հիքմէթ նէվին-
տէն օլան հալէրինտէն տայիմա պահս օ-
լունամագտա տրը: »

Մէգքիւր սէրկիլին սէրպը պիլնաթը-
նա 11 միլիօն վէ 500 պին ֆրանզ մէսա-
րիֆ կիտէճէք օլուպ, պազլէսինէ նէ գա-
տար կիտէճէյի հէնուզ քէշֆ օլունամա-
մըշ իսէտէ, թախմին օլունտուլունա
կէօրէ, պիր միսի, վէ պէլլէրտէ տահա
գիշաթտէ տախի օլաթը ուղըրունա սարֆ
օլունամագտա տրը: »

Մէգքիւր սէրպը ֆարիսին էն ճէմիլ-
նէթլի թարաֆընտան ուզաթտա օլունտու-
տան պաշգա, արա եէրտէն տախի րըմագ
կէշմէթտէ օլունտուլունտան, արապալար
վէ օմիւրպիւսլէրտէն պաշգա, հէր օն
տագըրաթտա պիր պիրի արգասընտան եօ-
լա շըգմագ իւզրէ, հէր թարաֆտան վա-
րօլար վէ տէմըր եօլ արապալարը տախի
սէյիթիլ թաշեաճաղլար տրը: վէ հէր-
քէս քէնտի եէրինէ ալտէթ իշին կիճ
գալըր իսէ, օրատա լահաթ իտէպիլմէ-
լէրի նիլէթիլէ, ֆարիսին էն ճէմիլ-
նէթլի վէ էյլէնէլի պուլունան Պուլպար
տէգ իթալիէն իլէ Գանզ լիլիլէ նամ շար-
շը իլէ մէյտան եէրինտէ հէր նէքի վար
իսէ, մէսէլա գահվէ, գազինօ, լօգանիթա
վէ թէաթըրօ վէ սայիրէ, քեաֆֆէսինին
միւքէմմէլ վէ միւնթաղտա սուրէթտէ
օրատա տախի պուլունտուլունտան
չալըլմագտա տրը: »

Մէգքիւր սէրկիլէ, մայիս 16 տա,
հէրքէսին էմվալ ու էշեանըն նազլ իթ-
մէյէ պաշալմաթը տալէթ օլունտուպ, վէ
ալըլըրտա 7 ալ սէյր ու թէմաշաթընա
տէվամ օլունամագտա տրը: »

Կէնճ րէսիլմիշին պիրիսի, իսպիլ վա-

զըթտան պէրու չալըլալ չապալալըպ
պիլթիրտիլթուն սօնրա, մէգքիւր սէրկիլէ
վազ իթմէք նիլէթիլէ, գօմիսիօնու մախ-
տուսունա կէօսթէրտիլի, իքի գըթա րէ-
սիլին գապուլէ շայան կէօրիլմէտիլի
իսպէրին ալաթըտա, քէնտիսինի տապան-
ճա իլէ վուրմուշտուր: »

Նուպար բաշա հաղըթթլէրինին, Մը-
սըր միւգէսի էշեաթը ֆարիզ սէրկիլինէ
նազլ իտիլէճէյինտէն, մէմուր թայ-
նին գըլընտըրը, վէ օրայա կիլթիլի մա-
լիւմ տուր: »

Միւգէնիլէն չեաթը Մէհմէտ-Ալի նամ
վաթըր իլէ Ֆրանսայա թաշըրլըրտան
պաշգա, սէրկիլտէ լազըմ կէլէն ճամէ-
քեանլար վէ մէսարիֆաթը սայիրէ իշին
տախի, պիր միլիօն ֆրանզ սարֆ իտիլ-
մէսինէ, վալիի վալեաշան հաղըթթլէրի
թարաֆընտան միւսաթտէ օլունտուլ ի-
տուկի հապաթիսաթտան տրը: »

Մէմուլէրի մահրուսէյի Գահանէ էշեա
վէ մահսուլաթը տախի, մէգքիւր սէր-
կիլտէ միւքէմմէլ սուրէթտէ վազ օլունա-
ճազ իսէտէ, թախսիս օլունան մահէլլին
տարըլընտան թէշէքքի իտէն պուլուն-
մուշ տուր: »

Թիւրքիյա էշեաթը իշին թախսիս օ-
լունան մահէլլտէ, պիր միլիարէ, պիր
կիւգէլ թիւրպէ, վէ պիլտէ համամը, վէ
սէտիրլէրի վէ սայիրէսի միւնթաղտա օլ-
տուլու հալտէ, էօյլէ պիր Օսմանը գօ-
նաթը ինշա օլունամագտա իմիշ քի, իշինտէ
կէզէն աոտէմ, աոտէթա պիր Թիւրքիյա
գօնաթըր կէօրմիւշ իպի օլամագտա իմիշ: »

Աճէմիսթանտան տախի մէգքիւր սէր-
կիլն րէք չօգ զիլըլմէթ վէ նաոթիլլէ
էմսալ էշեա կէօնտէլիլէճէք օլունտուլուն-
տան, շու իտուսուսա պիլգաթ շէհա-
մէթլու շահ հաղըթթլէրի նէգարէթ իթ-
մէթտէ օլուպ, վէ ֆարիստէքի սէրկիլէ
վաթը զըմիլընտա իճապ իտէճէք մէսարի-
ֆաթ իշին, 300 պին ֆրանզ թախսիս
իլլէմիշ, վէ պուլունտան տա պաշգա, ճու-
մէքեանլարըն պաշ վէ եալըրըլարընը ա-
սըր Աճէմիսթան ուսուլի իւզրէ իճրա իթ-
սինլէր, վէ քէօշթլէր, վէ իրէք վէ աֆի-
յօն ֆապրիլալարը, վէ հաթթիտ պիր
տայիրտէ, զաթը շահիլլէրինէ միւտուս
օլան պիր թախթըն թըպըրընը եարա-
լաթ, ալեա սէճճաթլէր, նաղըլար, էշ-
եալար վէ շատիրվանլար իլէ թէգին իս-
լէսիլլէր նիլէթիլլէ, իսասթիլէն իշթիլէք
վէ էշի սանաթլար տախի իրալ պու-
լուրաճաղը էվրազը հապաթիսաթ օգուհ-
մուշ տուր: »

Մէգքիւր սէրկիլէ, Գարգ գըթաթը-
նըն էն ուզաթ մահէլլէրինտէ պուլունան
հիւքմաթարլար տախի էմվալ ու էշեա
կէօնտէրմէք արգու վէ նիլէթիլտէ պու-
լունտուլըլարընտան, Սիամ հիւքմաթարը
իսասթիլէն պիր մէմուր իլէ, շիմալտէն

խայլեալ էշեա կ'ենտերմիշ, վէ սէրկի ի չինտէ վասիճէ պիր մահէլ թու թուուր մուշ տուր:

Ճարօն մէմալիքինտէն տախի էշեա կ'ենտերիլէճէնտէն, տէվէթի թարա Ֆընտան մէսարիֆաթը իշին 100 պին Ֆըանգ թախսիս օլունմուշ տուր:

Փաս բատիշահլըղը թարաֆընտան տախի էշեա կ'ենտերիլէճէն տիր:

—Ամերիգատա տայիմա թօհաֆ նէ վէնտէն շէյլէր վուգու պուլտուղուն պիտտէֆաթ պիտիրիլիզ տիր, իշթէ պու տէֆա տախի տիգաթէ շայան պիր հալ պիտիրիլի:

Պիր գաշ այտան պերու, Պէյ-օղու տա, նիստ թայիֆէսի շարգասը արգա սընտան պիր եա իքի թանէ, գուլուգ վարի գօրտէլար սալընը կիթմէքտէ օլտուղու կ'ենտերիլէճէն տիր:

Մէգըլըր մօտա Ամերիգատա տախի պուլտուղու, վէ դագէթանըն պիրինտէ շու աթիտէքի օգունմուշ տուր:

Էյլէ պիր գօրտէլա կ'ենտէ օլարագ օղորուճա սալընը իսէ, էվէնմիշ օլմա օր անլաշըլըր իմիշ:

Էկէր սօլ ումուգունտա օլուր իսէ, հէր պիր տէլիգանը իլէ գօրթէվանըղ իթմիշ իսէտէ, նըշանլանմալը տիմէք ալեամէթի իմիշ:

Էկէր սաղ ումուգունտա օլուր իսէ, հէր նէ գատար նըշանլանմալը իսէ տախի, նըշանը պօղուլապիլը պիր հալտէ իտու կի անլաշըլըր իմիշ:

Էկէր հիշ գօրտէլա եօգ իսէ, պօ գուլմագ սուրէթ տէ նըշանլանմալը իտու կի անլաշըլըր իմիշ:

Նիհայէթ, էկէր պուրատաքի կ'ենտերիլէճէն մօտա կիպի, արգասընտան գուլուգ վարի սալընը իսէ, «քիմէք պէ նի սէվէր իսէ, արգամ սըրա կ'ենտէլ տիր տիմէք իմիշ:

ՄԱՆՁՆՍԹԷՐ ԲԵՍԱՉԱՍԸ

Ալֆրէմիս արեւ 17 արեւ կ'ենտէ

Լիվրբուրտա քի գօրգունտան նէշէթ իտէրէք, կ'էշէն հաֆթանըն իսթամընտա բիշալամըղտա կ'ենտէլէն տուրկունուգ, տունքի կիւն պիրաղ տէֆ օլմաղլէ, պիրաղ իսթէք վէ ախգուլիթա օլտու իսէտէ, եազըն լարտա կ'ենտէլէն էն աշաղա ֆիյաթ իլէ օլմուշ տուր: Պու կիւն տախի բիյաշա քէսպի գուվիլէթ իթմիշ, ֆազաթ իսթէք, բէք աշաղա ֆիյաթ իլէ օլտուղունտան, օլունտան ախգուլիթա, ճիւմա կիւնքի ֆիյաթլարտան աշաղը սուրէթտէ պուլունմուշ տուր:

Երիք իսթէքլիլի բէք մահտուա օլուպ, եալընըղ պաղը մահէլլէրտէ պիրաղ ախգուլիթա օլմուշ տուր: Էթրաֆ իսթէլլէրի ալըմըլարը, ճէրմանիա բօլթիգասընըն գալընըղ հալինտէն գօրգարագ, պաղը տայիմի արգարըլարտան մատա, կ'էրէք ճէրմանիա

վէ կ'էրէք սայրը մահէլլէր իշին հիշ պիր ախգուլիթա օլունմալագտա տուր: Միւլ իրլիյի, Շարգ իշին չօգճա իսթէնիլիլ, ճիւմա կիւնտէն պիր բէնա աշաղա ֆիյաթ իլէ պիրաղ ախգուլիթա օլմուշ տուր: Սու իրլիլին 16 տան եօգարըսը հէր նէ գատար գալի հալտէ իսէտէ, բէք չօգ իսթէնիլմէքտէ օլուպ, ֆազաթ, պալեատէքի Միւլ իրլիլի հազընտա իշար իթտիյիմիլ գատար, պուլուն էյի ճիւնպէրի տախի տիւլմիւշ օլարագ, Չին իշին էրէյիճէ ախգուլիթա օլմուշ տուր:

Սու իրլիլին աշաղա ճիւնպէրի հէր նէ գատար բէք չօգ իսթէնիլմէքտէ տէլիլ իսէտէ, ֆիյաթմա սայր շէյլէրտէն աղ տիւլմիւշ օլարագ, օնլարա նիսպէթլէ գալի հալտէ տիր: Իքի գաթլընըն 100 նիւմէրտան աշաղասը իշին հալեա իսթէք օլմալըղ, ֆազաթ շու իքի կիւնտէ, պիրաղ գալիլիք իգհար իթմիշ տիր: Կէրէք թէք վէ կ'էրէք իքի գաթլը իրլիլին ֆիյաթ իսպէրլէրինէ նազարէն, էրէյիճէ գալի հալտէ տիրլէր, ֆազաթ իսթէք բէք աղ, վէ սաթընըլար կ'էշէն հաֆթանըն ֆիյաթընը պուլունմալագտա տուրլար:

Պէշ բիյաշասը տախիայնի հալտէ օլուպ, եալընըղ շու գատար թէպէտտիլաթ օլմուշ տուր քի, նէ ֆիյաթտա օլտուղլարը անլաշըլմագ գատար ախգուլիթա օլմագտա տուր: Պասմա, կ'էօլլէքլիք, վէ մէրմէր տիւլպէնտա տէն բէք աղ օլարագ ախգուլիթա օլմուշ իսէտէ, քեաֆֆէսիտէ բէք աշաղա ֆիյաթ իլէ օլմուշ տուր: Աղըր ճիւն մալլէր հազընտա գիյատէ իսթէք վար իսէտէ, օ գատար աշաղա ֆիյաթ իլէ իսթէնիլմէքտէ տիր քի, հէման հիշ ախգուլիթա օլմալըղ, էվ էշեալ, թէմարգա, էլմարգա, վէ սայրիլէնի ֆիյաթընը իսասիլ իթմէսի բէք կիւն տիր:

Ֆազաթ եինէ բիյաշա տուրկուն հալտէ գաթանըղ, հէր նէ գատար պու մատտէ խուսուսունտա հէրքէպին էֆընարը պիր տէլիլ իսէտէ, ալէսսէվիլէ շու էֆընարտա տուրլար քի, գաթանմար, սապալիք գատար իսասիլ օլմալըղ, չիյ էմթալըն իլգէրինէ իսէ, հիշ ճէսարէթ իլէ պագան հիշ եօգտուր:

ԼԻՎԼՐԲՈՒԼ ԲԱՄՈՒԳ ԲԵՍԱՉԱՍԸ

Ալի Բէքիտէ

Սապաշլարն չօգ իսթէք օլուպ, ֆազաթ Ամերիգա մալինի սաթմագ արղուսինտէ օլանլար աղ, վէ ֆիյաթլար տախի եիւքսէք օլարագ, օրթա Օրլէանա 151-1 տէն 151-2 բէնայա գատար ելթիշտի: Էյլլէտէն սօնրա օ գատար օլնամալըղ, վէ բիյաշա տուրկուն հալտէ գաթանըն իսէտէ, ֆիյաթմա պիր թէպէտտիլաթ եօղ իտի: Կէլէճէք մալլէր իլգէրինէ օլունտան ախգուլիթալար: —Ամէրիգա, օրթա օլմագ գալիլիլէ, Նիւ Օրլէանա, մարտ եախտա ապրիլտէ եիւքլէնիլ, վէ կ'էմինին իսթիլլէ, 16 բէնա: Նիւ-Եօրք, պալեա, ապրիլտէ եիւքլէնիլ: 15 բէնա, Մօպիլ, մայիստէ թէպիլմինէ, 16 բէնա: Սափանա, կ'էմինին իսթիլլէ, 151-2 բէնա: Իսկէլէնի պիրինտէն, ապրիլ եախտա մայիստէ եիւքլէնիլէք, 151-4 բէնա: Բարէպա, պիրլիննիլլէր, իսթէլլէտէն, վէ Բէրնամ, պիրլիննիլլէր, տէնիլտէ, 153-4 բէնա: Մըրըր, թէքմիլ բէք ալեա, մայիստէ թէպիլմինէ, 21 բէնա: Ումարալութիլ, ալեա ելէնի թիւճճալընտան, մարտ եախտա ապրիլտէ եիւքլէնիլ, 121-2 բէնա: Ղարպի Մատրաս, ալեա, փեարուարտա եօլա չըգմըշ, 111-2 բէնա: Պէնկալ, ալեա ելէնի, փեարուարտա եախտա մարտա եիւքլէնիլ, 81-2 բէնա:

Պու կիւնքի սաթըն 12,000 պալեա թահմին օլունուպ, 5,000 պալեասը մատրապաղլար իլէ թաշրա իշին տիր: Պու կիւնքի ֆիյաթլար, Օրթա Ամէրի-

գա, 15 բէնա: Ալեա Մըրըր, 191-2 բէնա: Բէրնամ, 161-2 բէնա: Տօլլէրա Սիւրաթ, 121-2 բէնա: Պէնկալ, 9 բէնա:

(Միւսսսսսսսսսսս)

ԼԻՎԼՐԲՈՒԼ ԶԱՐԴԵՄՊԻՀ

Էյլլէտէն 2 արեւ 15 արեւ կ'ենտէ

Բիյաշամըղ կ'էվէմիշ տիր, վէ ֆիյաթլար, տիւնտէն պերու 1-2 տէն 1-2 բէնայա գատար տիւլմիւշ տիր: Սաթըն, 8,000 պալեա օլուպ, 2,000 պալեասը մատրապաղլար իլէ թաշրա իշին տիր: Օրթա Օրլէանա, 141-2 բէնա: Ալեա Մըրըր, 19 բէնա: Տօլլէրա Սիւրաթ, 12 բէնա:

ՄԱՐՍԻԼԵՍ ԲԵՍԱՉԱՍԸ

Արեւ 21:

ԻԲԷԲ ՎԷ ԳՕՁԱ

Իրէքճէ կ'էվէլիք տէվամ իթմէքտէ: Սարը գօղանըն իյի ճիւնպէրի պիթմիշ օլուպ, վէ սօն բարթիտէ կ'էլէնիլէր տախի, պիր Ֆրանգ գիյատէ ֆարգ իլէ սաթընըն տուր: Մէգըլըր մալմա, ալէսսէվիլէ պիր թէպէտտիլաթ եօգ տուր:

Պու հաֆթանըն ֆիյաթլար:

Պրուսա ֆիյաթլարիւ 101 տէն 103 ֆրանգա: Սէլանիք 96 ֆրանգա: Սիւրիա 100 ֆրանգա: Աճէմ իրէյի 47 տէն 49 ֆրանգա քիւօկրամը:

Նօլմ օլմալ ֆօլլէրէն ֆիյաթլար:

Գալամաթա վէ իւնանիսթան 20 50 տէն 25 ֆրանգա: Սէլանիք 25 տէն 25 50 ֆրանգա: Նուգա 15 տէն 25 ֆրանգա: Պիւքէշ 25 ֆրանգա: Լէֆքէ 50 ֆրանգա: Ըսղօնթօ եիւգտէ 1: Էտիրնէ 26 տան 29 ֆրանգա: Պրուսա 24 տէն 26 ֆրանգա քիւօկրամը:

ԲԱՄՈՒԳ

Պու հաֆթա բիյաշամըղ հէմ դայէթ կ'էվէք օլուպ, վէ հէմտէ խուսուսիլլէ Ժիւմիլ մալի ֆիյաթընտա աշաղըղը տէվամ իթմիշ տիր:

Շարք Էլլէքիլի ֆիյաթլար:

Թէրսուս 157 50 տէն 155 ֆրանգա: Իսլիկ 160 տան 155 ֆրանգա: Թրապըն 150 տէն 140 ֆրանգա: Թէրսուս իլէրուտէ թէպիլմինէ 157 50 տէն 142 50 ֆրանգա:

ԵՈՒՆ

Պու հաֆթա ումուլ միւգայէտէսինտէ, միւլթէլիֆ ճիւնտէն, վէ տէնիլտէն գուրթարընը օլուպ, սիկուրթաճըլար հիսապընա օլտուղու հալտէ, 1,200 պալեա շէյ տաթընըն տուր:

Կիւրճիսթանըն 2 ինճի գըրըրըն 98 ֆրանգա, աշըք-էմէր քիլիլիսի 58 ֆրանգա 50 քիւօկրամը: Վատէ 90 կիւն վէ ըսղօնթօ եիւգտէ 12:

Մէլա ֆիյաթլար:

Օտէսանըն Տօնոյ մալի պէլաղ, ալմարիաթ 2 տէն 2 65 ֆրանգա քիւօկրամը:

Տօնոյոյն գրըրըղ մալի 1 70 տէն 1 85 ֆրանգա:

Ջիւրգանանըն եարը քիլիլիսի, գըրըղ, ալմարեաթ 95 սանթիմտէն 1 ֆրանգա քիւօկրամը:

Ջիւրգանանըն իյի մալի 1 ֆրանգ 25 սանթիմտէն 1 ֆրանգ 30 սանթիմտէ քիւօկրամը: Ջիւրգանանըն էսմէր մալի, 90 սանթիմտէն 95 սանթիմտէ:

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ 8. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆՔ ԷԻՐԱԼՏԸ ԹԱՊԻԱՆԷՍԻՆՏԷ ԳԵՑ-ՕՐԼԵՍԱ ՅՈՐՈՒ ԵՈՒՅԱ, ՅՈՒՅԱՆԱ ՍԵՐԱԼԼԱԷ ՊԵՐՏԵՐԼԷ ԳԱՐԵՐՈՆԱ ՆԻՍԵՐՈ 519: